

Բան զգական երգեալ յուժմնէ ի Վանեցի
Քօչակէ, 69:
Տօնակատարութիւն Արգութաց, 85:
Հայոց ազգի քաղաքական վիճակը, 73, 89:
Ըստուհի պատասխագիր, 127:
Տօնակարի նախարարութեան Հայոց, 131, 137:
Մովսիսի բանեցոյ Աւելիուած զգոց, 184:
Եռևէ, Ցաւել, 1861-62 ամին Հայուանուի, էջ 1-33:
Ներսիսի Ծնորչաւոյ Մեկնաւթիւն Կարմրաց
յունէք, Անոր, Անոր, 35-40 (Քառական):

Խնապէտ այց քոշակէն կ'երեւայ՝ ճառարդ
պէտք է նկատել աւելի դրոիդ մը նախնաց հա-
մասուո գրութիւններ հրատարակելու, եւ այլ
նոյն կարգի գրութեանց ժողովածոյ մը: Իրբու-
պայմանի ունի ազգային մատնենագրութեան հա-
մար իւր յատուկ նշանակութիւնը: Քանի մ'ինք-
նադիր հետազոտութիւնը, որոնք միայն ներքին
ապրիւների քաղաքած են, չեն այն ամսափ քննա-
կան եւ հիմնական: Իսկ ժամանակակից եւ հա-
սարակութեան վերաբերեալ յօդուածք շատ
ցանցան են: Կրնանք ուրեմն ըսկ՝ որ Ճ-առակի
թեւ բովանդակութիւնը ժողովրդեան համար
նշանակութիւն եւ աղջեցութիւն մ'ունեցած չէ,
սակայն ուսումնականաց համար հետաքրքրական
է, եւ միշտ իւր յարգը պիտի ունենայ, ու այն-
չափ ուսումնակիրաւած, որչափ ուսումնակիրելու
մատակարարած առատ նիւթովն:

(Ք-բու-նիւթիւն):

Հ. Գ. Գ.

~~~~~

## ԱՍՑԵՆԱՍԻՑԱԿԱՆ

~~~~~

ՀՅՈՒՆԾ, Բանաստեղութիւններ: Ս. Պատեր-
ուրուց, 1890, 84. Ա. Ս. Սլովոնուուց, 8, Երևա-
նք, 186, 45, 60 կոչէկ:

Եռենց կեզծ անուամբ հրատարակու-
ած բանաստեղութեանց այս հաւա-
քածութիւն ամեն նկատմամբ փորձ մըն է
միայն, եւ այն ոչ շատ յաջորդ: Մատնեկն ունի
աւել աւել բաւական յաջորդ կտորներ եւ ընդ-
հանրական հեղինակին բաւական բուռն եւ կեր-
երեւակայութիւնը կը ցորցնէն. բայց իրբու-
գրական երկարութիւնն շատ թերակատար է: Հաւա-
քածութիւնն մէջ կան նաեւ թարգմանութիւնը,
թէեւ ոչ շատ բազմնմէն, եւ ասոնք յաջոր-
ծեն՝ գլխաւորաբար առաջարափութեան արուես-
տին գրեթէ կատարեալ պակասամարդ: Այս-
պէս (էջ 42) Աբրութիւն թարգմանուած 12
տող հասածին մէջ կը գտնենք յանդեր, ֆուլը,
եւ օբերը, բաժնուուց եւ իսուու, էքչեւ եւ շբներ,
եւն, որովք յանդ իսկ չեն կնար համարուի: Կայ-
նշնպէս բովանդակ գրոց մէջ շատ առատ են

այսպիսի յանդուուրէ տողիր, թէղ անժիւ այլ
վերջաւորութիւններն որոնք հազիր էնք կրնա-
րութիւն իրբու յանդ: Անբնակիր մասերն ունին
բաց աստի նաեւ այն թերաւթիւնը՝ որ լընդհան-
րապէս երգայն եւ շատ տեղ ճապազ են առանց
մասնաւոր նշանակալից բովանդակութեան: Հե-
ղինակը նրամթեր ըլլալով, որափ կ'երեւայ,
չէ կրցած իւր բուռն երեւակայութեան յախուռն
յլացածը կարմ, կարուկ եւ զօմ կերպարանաց
տակ ամփոփել այնպէս որ իմէտ առաւել միտ
զրուեր տալաշափութեան եւ ամփոփութեան
ինչ նէ կտորներ շատ գեղցիկ կնային ըլլալ
իրենց սոտգին աւելնացան եւ բովանդակալից
պարունակութեամբն: Դժբախտաբար ինչպէս
ասո՞ր նշնպէս լիզով կանանարութեան եւ
մարրութեան տեղ տեղ միտ չէ գրուած. շատ
ցանցան չեն անհեթեթ սղումներ, զեղումներ
եւ այլ խեղամթիւր կերպարանաց մատնուած
բառեր բովանդակ կերեւայ յանդ եւ որք գիրաս
հայթամթելու ճաման: Բամին բայցամթիւնն արա-
ւազութեանց իրբու օրինակ կը իմէնք եր՝ ուոյն՝
ինչ էց (ըղացած), չէւ (գեղցիկ), իւն (ակնակաց ինչ),
իւնին (գեղցիկութիւն), «սու աւելը պէտ», «ունու-
դոյն (արինակաց յն), «հն փափառ, ժողովորդ»
եւն (մի, միակ) կամ գնէ (մի միակ), «բոշամ»
ձեռըն, «ոյուննու, իւնցին եւ այլ շատ մը նմանն-
ներ: Թէեւ մատնենկան լիզուն արեւելիան մա-
տնենքական լիզուն է, բայց շատ տեղ բաւա-
կան որոշ կը ասնենք արեւելեանին ազգեցու-
թիւնը, ինչպէս նաեւ լիզուն եւ ողպագութե-
ան կանանարութիւնը տեղ տեղ թիրի է: Տա-
պագրութիւնը մաքրու է, թէեւ տպագրական
վըսպակը ցանցան չեն:

Հ. Յ. Յ.

ԳԱՎԱԾԱԾՈՒԱՆ ՍՈՒՌՈՒ, Հաւաքածոյ ընտիր գոր-
ածոց ազգամին եւ սոսար մատնագրաց. Արևակ եւ ո-
տանաւոր. Սամս Բ. Կ. Պոլիս, նշան Պէրէսէնան 1890:
«Ծ-ին 287: Գիւն 71, որու:

Ինձերցուածոյ գորց թուոյն գափամա-
տենն իփ. կը յաւելու նոր մը, որ 1888ին իւր
հրատարակած նոյն գրոց Ա. Մասին շարու-
նակութիւնն է: Ի՞նչ է, հարցընները մատնենին
նպատակը: «Արելեւ բատ կարի մանկաց ճաշակն, ընտիր հասուածոց վերծանութեամբ աղնուա-
ծնել նոցա մատնումներ ու զգացումներն, ցու-
ցնել մէ որպէս աշխատոլ միտք բազմարե-
նըն ըսռ է որեւէ նիթ, ընդայսներլ անոր
զանազան մատներն... եւ այսու հետզետէ նոն-
ինչ շրաբութեանց նոսանուածուոց լինելու: Այս
նպատակին համեմու համար այլէւալ ազդակին
լրագրաց եւ գրերու մէջ տեսնուած հասու-